

# Օ Ր Օ Ռ . . .

Մ Ո Ր Ո Յ Ց Ե Ա Տ Ա Խ Ի Ւ

Աչքերուս դէմ դեռ կը շողան , ականջներուս կը հնչեն դեռ ,  
Արեւներ վառ ու վաղեմի եւ անցեալէն քաղցրիկ ձայներ . . .

Արեւն անուշ կը տարածուի , կ'իջնէ բակին որմերէն վար ,  
Բակ մ'ընդարձակ ու ամայի եւ որբութեան պէս սրգահար :

Քանի մը խեղն , աղքատ տուներ , իրարու քով եկած այնուեղ .  
Իրարու յեց հոն ուս-ուսի՝ սիրով մը հաշտ կ'ապրին մէկտեղ :

Տուները ցած , տախտակ որմեր , տանիքները թիրեղապատ ,  
Անկիւններուն մէջ կը հիսու մամուկը իր ոստայնն ազատ :

Բայց բակը մեծ , բակն ընդարձակ աղքատ սըրտին պէս լրուակեաց ,  
Կը տարածուի խաղաղութեամբ , խաղաղ երկնին տակ լայնարաց :

Խաղաղ երկինք , խաղաղ օրեր , խաղաղութեամբն իրենց անքար ,  
Թեւերնուն տակ են կարկամեր աղքատ մարդոց վիշտերն ու ցաւ :

Օ՛ , աչքերուս դեռ կը շողան , ականջներուս կը հնչեն դեռ .  
Արեւներ վառ ու վաղեմի եւ անցեալէն քաղցրիկ ձայներ . . .

Մայրս նրսուած իր ջահրակին առջեւ տրտում ու վշտահար ,  
Կը դարձնէ ջահրակն ամուռ մերքնայարկին մէջ այդ խաւար :

Աչքերը մերը ամրջասոյզ իր կարօտէն կ'առնեն թեւեր ,  
Եւ նայուածքը կը բռչի դուրս , կ'երբայ հեռո՞ւ , հեռո՞ւ տեղեր :

Ու ջահրակի նըռնչիւնին հետ ձայնն իր մերը կը բարձրանայ ,  
Տիրանուագ մեղեդի մը կարծես ողբի մը պէս կու լայ . . .

— Օրօ՛ր , անցած գարուններուն , օրօ՛ր , ծաղին ու ծաղիկին ,  
Որոնք պայծառ արեւներուն լոյս սէրերուն մեր անապակ :

— Օրօ՛ր , մեռած երազներուն , լոյս սէրերուն մեր անապակ ,  
Որ խամբեցան խորշակներէն շուշաններու նման ներմակ :

— Օրօ՛ր , աղքատ , խեղն մարդերուն , օրօ՛ր , որբին ու տընանկին ,  
Որոնք ընդմիշտ մոռցուեցան կոչունքներու նոյն սեղանին :

—Օրօ՛ր, անոնց, որոնք համակ երազ ու երգ դարձած քրուսն, Բայց նետահար խոցեց զանոնիք բախտը իբրև ոսխ դաժան:

— Օրօ՛ր, հիմա անոնց, որոնք նամբաներուն մէջ հեռաւոր,  
Վիշտերն իրենց կուրծքին սեղմած կ'երբան մընակ ու զլինիկոր,

— Պատրանաքափ, յուսակորոյ հոգիներուն լուս, սրգաւոր,  
Երգն այս օրօ՞ր, օրօ՞ր, օրօ՞ր . . .

## ԳԵՐԱԴ ՀԱՏԻՏԵԱՆ (Գ. Սիհնւն)

ԵՐԱՆԱԿԻՄ